

2702

ԶԵՐՏՈՒՅՑ

ՆՈՒՊԱՐ ՓԱՇԱ

ԻՇԽԱՆ

ՆՈՒՊԱՐԵԱՆ

ԾԱԳՈՒՄՆ ԵՒ ԿԵՆՍԱԳՐՈՒԹԻՒՆ
(ՉՈՐՍ ՊԱՏԿԵՐՈՔ)

« . . . Աւելոյք ընդ իւր (Տբուառ) . . .
շշորեսին գահերեցոն իւրոյ պահարին,
որ բուազիւն կուլին . զառաջին սահմա-
նակալն ՚ի նոր Շիքական կողմանէ . . . »

ԱԳԱԹԱՆԳԵՂՈՍ



Հաւաքեց և Հրատարակեց

ԵՂԻՃԵ Գ. ԶԵՐՉԵԱՆ

1920

9(47.925)

9-57

9(47925)

2-57

Դ. Հ. Կ.

ԶԵՐՏՈՒԹՅ

ՆՈՒՊԱՐ ՓԱՇԱ

ԻՇԽԱՆ

ՆՈՒՊԱՐԵԱՆ

ԾԱԳՈՒՄՆ ԵԻ ԿԵՆՍԱԳՐՈՒԹԻՒՆ

(ՉՈՐՍ ՊԱՏԿԵՐՈՔ)

«... Առնոյք ընդ իւր (Տբութ) ...
աւուելն ժանձեւեան իւրոյ ուստաքն,
որ բուշիւն կունի. զաւալին սահմա-
նական ՚ի նոր Շիրական կողմանէ ...»

ԱԳԱԹԱՆԳԵՂՈՍ



2012

Հաւաքեց եւ Հրատարակեց
Եղիշե Գ. Զերօնեսն

1920

Ամէն իրաւունք Վերապահուած է



37469-67 Q

«Վաղարշակ արքայ հայոց, որ 'ի կարգել իւրում զհիւսիսականս՝ կոչեաց զվարենի եկամուտ ազգըս (Կոշբու, Լուսի, Ճիշբու, Սուշբու-Բու) որ 'ի դաշտէն զշիւսիս կամ որ զստորոտով կովկասու, կամ որ 'ի հովիտս և 'ի խորածորս զշարաւով մինչեւ ցմուտս դաշտին :

Պատուէր առնէր՝ զաւազակութիւն և զմարդադաւութիւն թողուլ և հարկաց արքունի հնազանդ կալ:

Ապա կարգեաց նոցա առաջնորդու և վերակացուս, յորոց գլխաւոր սմի 'ի Սիւնկուն*) տոհմէ Յարէթական ծննդոց կարգի հարմանաւ Վաղարշակայ՝ Առան†) անուն, որ ժառանգեաց զդաշտս և զլերին» :

Մ. ԽՈՐԵՆՈՒՑԻ

Մ. ԿԱՂԱՆԿԱՑՈՒՑԻ

*) Այս դաշտօնը Վաղարշակ էլ ուստի Ովունին կամ Ովունեաց օւշին, այլ Հայիալանց Արտօն Նաղետան որուած էր, Վաղարշակ և յետոյ, մեծն Տըտ իրեն+ ու նոյն դանդանին մեջ հաստատեցին:

«ՀՆԱԽՈՍՈՒԹԻՒՆ, ՀՕՅՈՍԱՆԻ»

†) Նոյն:

51520-67-Q

2004

ՆԱԽԱՄՈՒՏ



«Գիր + Փակեւուլ + Կուսական + Են»



Երախտագիտական անխոնջ աշխատանքի
Ազգային Մշակին, առ Վաեմապատիւ Պօղոս
ՓԱՇԱ, ԻՇԽԱՆ ՆՈՒՊԱՐԵԱՆԻ :

2016 ՀՐԱՄԱՐԱԿԻՉ



ՈՅՆ դուզնաքեայ աշխատութիւնն լիս ըն-
ծայելով կ'ուզենք մեր ազգայնոց ծանօ-
թացնել այն մեծ գերդաստանը, որ սերած է Հայաստան
աշխարհի Միւնիք նահանգի իշխանազուն ցեղէն, եւ դարձր
անցնելով դարձեալ իր վրայ կը պահէ այն ազնուապե-
տական ծիրճերը որը չնորիուած էր նախամնամութենէն:

Սոյն իշխանազուն ցեղէն (ոստանէն) էր որ սերե-
ցան ժիւղաւորուելով մինչեւ մեր օրեր հասան, եւ այդ
տոհմն է նուպարեան բնտանիքը:

Այս համառ օտ հրատարակութիւնը լիս ածելով
բախտաւոր կը համարէնք զմեզ՝ թէ որ կրնանք քիչ շատ
դիտած վախճաններնուս համելով օգտակար ընել ասի-
կայ. եթէ՛ ընթերցողաց մէզ գտնուին իսկ 15 կամ 20 ան-
ձեր, եւ մեզ զիւրութիւն ընծայելով ասոր ընդարձակին եւս
լոյս ընծայենք մի օր. կը յուսանք որ թերութեանցն ալ
ներողամիտ կ'ըլլան:

Այս աշխատութեան համար մեր աղքիւբներն եւ հա-
ւարումներն քաղած ենք, Ազաթանգեղոս, Մ. Խորենացի
եւ Մովսէս Կաղանկատուացի. վաւերաթուղթ տէր Յով-

հաննէս քահանայի Վանանդեցւոյ: Պատմութիւն Հայոց,
Հ. Մ. Զամշեանի: Զեռազիր նամակ, տէր Յովհ. քահանայ
Վանանդեցւոյ: Հ. Ղ. Մ. Ալիշամի, եւ Հ. Յակոբս վրոյ.
Խավերտեանցի նամակներ առ Նուպար փաշա (իշխան):
Կենսագրութիւն Նուպար իշխան Նուպարեանի Ֆրանսերէն
լեզւաւ: Ցիշատակարան Հ. Եղիշէ Թորոսեանի: Արեւելք:
Բիւզանդիոն: Անահիտ: Նուպար փաշա՝ Պ. Պէրըրանէ:
Պատմութիւն Եղիպտահայ զաղութին: Բազմավէպ: Ցիշա-
տակարան, Զարդարեան Եղբարց:

1920, Փետրվար, Փէթրսն, ն. ճ.

ԵՂԻՇԷ ԶԵՐՉԵԱՆ





ՆՈՒՊԱՐ ՓԱՇԱ

Կ. Յ. Տ. 1825 Վ. Յ. Տ. 1899

ՆՈՒՊԱՐ ՓԱՇԱ

ԻՇԽԱՆ

ՆՈՒՊԱՐԵԱՆ

ԾՂԳՈՒՄՆ ԵՒ ԿԵՆՍԱԳՐՈՒԹԻՒՆ



ԱՅԿԱԶԵԱՆՑ իշխանութեան օրէն,
ՄԵծ-Հայք (ամբողջ Հայոսութան - Հայ-
ոսութան բառը վերջին ժամանակներու գլուխ էն) ունէր
չորս թագակալ նախարարութիւններ, որոնք
հաստատուած էին Արամ Նահապետի օրէն*)
այս թագակալ նախարարութիւններն էին Ա.
Բագրատունիք, Բ. Արծրունիք, Գ. Սիւնիք
կամ Սիսական և Վանանդեցիք: Այս թագա-

*) Հնախօսութիւնն Հայոսութանի, Հ. Ա. Քաջուն-
ոս, էջ 87:

կալ նախարարութեան Գ. բգը՝ Սիւնիք*) կամ
Սիսական ցեղը սկսու Սիսակէն, որ Գեղա-
մայ Հայկազն Նահապետի որդին էր և իր բը-
նակութեան տեղը իր անունովը Սիւնիք, և
ըստ Պարսից Սիսական կոչուեցաւ. Սիւնեաց
ցեղէն ելած է նաև Աղուանից ցեղը:

*) Սիւնիքը կամ Սիսականը ըստ Թշ. աշխարհ
Սիւնեաց, Սեծ-Հայքի (Սեծ Հայուսունուն) բաժանուն-
ներու Թորո Նահանչին էր և իւ կոչուեր — ԱԱԱԱԱ —
Սիւնիք որդուու անունէն, յետոյ սկսու կոչէլ բառ
Սիսակի անունով, «ՍիՍԱԿԱՈՒ» և յետոյ «ՍԻՍԻԿԻՐ»
Սիւնիք Այրուստուան Նահանչի արեւելւան կոչուն էր,
Երասի կամ Արաւու քետի և Արյուի Նահանչի մէջ. ու-
ներ ԺԲ Քամառանէր Երնջակ, Զահուկ, Վայոց Յոր, Գե-
շորքանէ, Սոսու, Աղուանիճ, Ծղուի, Հաբուու, Բաղու,
Զորու, Արեւիկ և կուսանան:

Գեղորդունիք Քամառանի մէջ իւ Քամառուի Գեղամայ,
Քեղածիծաղ Ճաղը, որուու մէջ էն Սիւնան կոչին և Նը-
շանուոր Սիւնեաց, վանդն ու Գեղ վանդն:

Վայոց Յորին մէջ Նշանաւոր էր Խողովիք Քիւրը,
իսկ Բաղուի մէջ Բաղաբերու ամբոցն:

Սիւնեաց լեռներին էջուող հշորադոյն Քերերէն հը-
շորադոյն օժանդակին է Կոսրայ, Թարթաւ կամ Թէրինէր
որ է ըստ հայոց Նախնեաց Տրդու. Կոսրայ, Քերը հի-
մանէն, Խոչվեայ քետու հարաւեւն, Գորդոր կամ Կարիսու-
րորդը եւ հարաւեւն և մաս յուլ Երասիս կիջուն Հետու-
րէ կամ Հաւարէ կամ Արերայ, և ուրէշնէր:

Սիւնեաց ցեղը Հայաստանի քաջ ցեղերէն
մէկն ըլլալով մեր Հայկազեանց, Պարսից և
Յունաց թագաւորներէն շատ պատիւ գտէր
է, ու հրաման ունեցեր է նաև արծաթէ գահէ,
մարգարտէ վարասկալ, երկու ականջներն
սոկի օղեր, վարազակիր մատանի, սոկի գա-
ւաթով ըմպել, մէկ ստքին կարմիր կօշիկ, ու
սոկի գգալ, սոկի պատառաքալ և սոկի գա-
ւազն գործածել՝ վրան ցեղին անունը գըր-
ուած, ինչպէս որ կը յիշէ Ստեփաննոս Ռւո-
պելեան:

Վաղարշակ Սիւնեաց ցեղը մեծ նախարա-
րութեանց կարգը անցնելէն զատ՝ մեծ Հայ-
քի-Հայաստանի-արեւելեան կողմին կողմնա-
կալ գրաւ՝ Կաղմեան ցեղին հետ մէկտեղ, ու
հոն տեղի զօրաց գլուխ Հօնաց յարձակում-
ներէն Մեծ-Հայքը պահ ելու համար. այս
պաշտօնը ոչ թէ Վաղարշակ տուաւ Սիւնեաց
ու Կաղմեան ցեղին, այլ Արամ Նահապե-
տը տուած էր, իսկ Վաղարշակ նորեն հաս-
տատեց: Մեծն Տրդատ, Սիւնեաց նախարարը
կը կին պաշտօնով կողմնակալութեան պաշ-
տօնին մէջ հաստատելէն զատ, իր աշխար-
հին ու զօրքերուն չորս հրամանատարներէն
մէկը ըրաւ՝ քսանմէկ իշխաններով, բացի

ասկից ութը գահագլուխ իշխաններէն մէկը
ալ ըրաւ, որք են, Գուգարաց, Աղձ-
նեաց, Անդեղ Տան, Կորդուաց, Բագ-
րատունեաց, Արծրունեաց, Սիւնեաց, և
Մամ-գոնէից. որոնք թագաւորի տաճարի
սեղանին վրայ 400 իշխաններէն վեր կը նըս-
տէին՝ իբրեւ գահագլուխ և բարձերէց ար-
քունի տաճարին։ Այս ցեղը ժրդ գարուն
Բագրատունեաց հետ խնամութեամբ կապ-
ուելէն ետե, զատ թագաւորութիւն ունե-
ցաւ և Ա.ը եղաւ Սմբատ քաջ բարեպաշտ
իշխանը։ Սիւնեաց իշխանութեան վերջին
թագաւորն եղաւ Գրիգոր և մեռաւ 1066ին,
190-196 տարի տեւեց բովանդակ իշխանութ-
եան թագաւորութիւնն և Սիւնեաց երկիրը
բաժնեցին իրենց մէջ Փատլուն՝ Գանձակայ
Ամիրան ու Գագիկ Արծրունեանց թագաւո-
րը, և Սիւնեաց ցեղէն իշխաններ կարգելով՝
կառավարեցին երկիրն։

Թագաւորութիւնն վերջանալէն յետոյ
քաջ իշխաններ ևս գտնուեցան ու հայրաբար
որդւոց որդի իշխելով մինչև 1700ին՝ որ թո-
րոս անունով քաջ Խիզախ ու հայրենասէր
իշխանի մը կողմէն կը կառավարուէր երկի-
րը, և կը բնակէր Զավլընտուր գաւառին մէջ

իշխելով. ու հաշտ կ'ապրէր իր տէրութեան
սահմաններու թշնամիներուն հետ. խաղաղ
և բարեկարգ վիճակի մը հասուցած էր գա-
ւառը։

Թորոսի վերջին ժամանակները Սիւնեաց
աշխարհի հանգիստը կը խանգարուի, Պար-
սիկները և ուրիշներ կը յարձակին հայ իշ-
խանի երկիրները, և անհնարին վիշտեր կը
պատճառեն հայերուն։ Այս պատճառվ միւս
իշխաններու խնդրանքով Վրաց մեծ իշխանը
վսայ Տըփղեաց Շանաւուղ կը զրկէ ազգաւ
հայ Դաւիթ Սիւնի իշխանը, որ և ազգական
թորոսի. Դաւիթ անպարտելի էր, իրեն ըն-
կերակից ունենալով 40 հայ ազգի քաջեր,
պաշտպանելու համար երկիրը աւերումէ.
1722 թվին էր սա: Այդ խումբին կը միանայ
նաև Թորոս Զավլտուրայ իշխանը, և կը կըռ-
ուին թշնամւոյն դէմ և կ'ազատեն հայրենի-
քը հարստահարութիւններէ. և այս խումբը
միանալով կռուեցաւ պարսից Բաթալի խանի
հետ՝ յաղթելու մօտ հայ իշխան մը Ֆըռա-
կուլի գաւաճանութեամբ կը վախճանի 1724։

Թորոսի մահուանէն ետքը Զավլտուրայ
իշխանութեան կ'անցնի իր ազգականը երի-
տասարդ գեղադէմ և արին քաջ Նուպար,

որ բոլոր կռիւներուն մէջ յաղթական կ'ըլլոյ
և կը յաջողի իր գաւառին վիճակը հանդար-
տեցնել ու երկիրը նեղողներէն կ'ապահով-
ցընէ :

Բայց մեծ իշխանն Դաւիթ հայ ազգի
Սիւնին նախարար կը վախճանի և անոր յա-
ջորդն ալ Միխիթար սպարապետ իր զօրքերէն
գաւաճանուելով կ'ապահուուի, որով զօրտ-
պետները և զօրքերը կը մնան անգլուխ, ու
տեսնելով թշնամիներուն զօրանալը, տմեն-
քըն ալ կը ցրուին աշխարհի չորս կողմը :

Ասոնցմէ ոմանք Պարսկաստան կը գտպ-
թեն և պարսից զօրավարներ կանուանուին.
մաս մ'ալ Գուգարաց մեծ իշխանին դիմելով
անոր կը յարին. ուրիշներ ալ շատ մը ճանա-
պարհորդութիւններ ընելէն ետք, Օսմանեան
երկիրները կը դիմեն, որոնցմէ Նուպար և
ուրիշներ Զմիւռնիա կերթան և հոն հասնե-
լով իրենց բնակութիւնը կը հաստատեն :

Նուպար հոն տուն մը դնելով կ'ամուս-
նայ: Երեք զաւակներ կ'ունենայ Դաւիթ,
Սոլոմոն և Պաղտասար. որոնք Զմիւռնիոյ
մէջ վաճառականութեամբ կ'զբաղին. ասոնց-
մէ Սոլոմոն իր արդիւնաւոր ջանասիրութ-
եամբ կը յաջորդէ իր հօրը Նուպարի:

Սոլոմոն կ'ունենայ 4 զաւակ. Նուպար,
Մկրտիչ, Առաքել և Դաւիթ. որոնք վաճա-
ռականութեամբ կը զբաղին. ասոնցմէ Նու-
պարի զաւակն էր Յովհաննէս Նուպարեան,
որուն զաւակներն են Մտեփան և Մերոպա
Նուպարեան (Ճանօն Քրտէւր և Համբէրէւ Ռուբ-
րանէւ Մուլէրէ Լորտիերէւ-Ռէւան) իսկ Մկրտիչ
Նուպարեան որ առաջնակարգ գիրք մը գը-
րաւած էր Զմիւռնիոյ մէջ վաճառականութ-
եամբ և ամուսնացած էր Կիւլ Հանըմի հետ,
ունեցած է երկու զաւակներ Առաքել Պէյ
և Նուպար Փաշա:

Մեծ գիւանագէտը ու ազգասէրը Նու-
պար Փաշա Նուպարեան ծնած է Զմիւռնիոյ
մէջ 1825 թուտկանին:

Նուպարեան գերգաստանը ինչպէս որ ը-
սինք արգէն սերած էր Սիւնեաց աշխարհի
իշխաններէն, գաղթած է՝ և հաստատուած
Զմիւռնիոյ մէջ:

Նուպարի ծնողքը տեսնելով իր ուշիմու-
թիւնը և նկատելով որ միջավայրին տուած
ուսումը անբաւական է անոր զարգացմանը,
կը զրկէ զինքը տակաւին մանուկ հասակին
մէջ ժընէվ ուր երկու ասրի կը մնայ և կըս-
տանայ իր նախնական կրթութիւնն, յետոյ

կանցնի Սօրէզ, ուր տակաւին հաղիւ 15 տարեկան, փայլուն կերպավ կաւարտէ իր դըպրոցական չըջանը:

Պօղոս պէյ ԵռւսուՓեան*) որ Եգիպտոսի առեւտրական և արտագին գործոց նախարար էր, քարտուղարի պաշտօնով Եգիպտոս կը հրաւիրէ Նուպար Նուպարեան:

1844ին Պօղոս պէյ ԵռւսուՓեան կը մեռնի, և Նուպար քարտուղար-թարգման կ'անուանուի Մուհամմէտ Ալի փաշայի, և երեք ամիս յետոյ կցորդ Խորհրդականը Իպրայիմ փաշայի:

Իպրայիմ փաշայէն գնահատուելով իր կարողութիւնը, 1846ին փաշան երբ Եւրոպա կուղեւորի, կնկերանայ անոր իբր թարգման. երբ Փարիզ էին Լուի Ֆիլիպ թագաւորէն մեծարուելով Նուպար կ'ստանայ պատւոյ լէ-

*) Պօղոս պէյ ԵռւսուՓեան մօրեղբայրն էր Կոռդուրէ, և էր առեւտրական ու արտօնութիւն գործոց նախարար իտիկուոսէ մէջ. Պօղոս պէյ ԵռւսուՓեան ժնած է Զմեւնիոյ, մէջ 1775 թվան. և մեած է 1844 թվան. Ժիտէր Հայերէն, Թուրքէրէն, Պարսիկէրէն, Արաբէրէն, Յունացէրէն, Խորալէրէն և Ֆրանսէրէն. իր կ'ստանութիւն կ'անդնեսած է Ետիկուոսէ մէջ. պարբանի է Հայութեան:



ԵՐԵՒԱՆ-ՇԵՎԵՏ-ՄԻՒՆ
ԱՈՒԱՔԵԼ ՊԵՏԻ և ՆՈՒՊԱՐ ՓԱՇՈՒ
(1848ի Է-ՂԱ-ՆԵՐԻ ՀԸ)

գէօնի խաչը . յետոյ կ'անցնի լօնտօն վերա-
դարձին կը հանդիպի լիզպօն , Քօրսիքա և
Նաբօլի :

Նուպար փաշա իզմիր կերթայ արձա-
կուրդով , վերադարձին Մուհամմէտ Ալի փա-
շաի քով կը բարձրանայ գայմագամութեան ,
և խորհրդական թարգման կ'անուանուի 1847
ին Խպրահիմ փաշաի հիւանդութեան առ-
թիւ ինք և եղբայրը կընկերանան անոր Փա-
րէդի մէջ , և 1848ին Պօլիս կերթայ Խպրա-
հիմ փաշայի հետ , և մինչեւ մահը անոր քո-
վէն չի զատուիր 1848 նոյ . 25 :

Երբ Ապասս փաշա Սուէզ կուգայ և ան-
կից Պօլիս կը մեկնի նուպար փաշա . Ապասս
փաշաի հետ Պօլիս կերթայ , Երբ Ապասս Ե-
ղիպտոս կը դառնայ նուպար փաշա պէյու-
թեան կը բարձրանայ , և փոխարքայի առա-
ջին քարտուղար ու առողջապահական տընօ-
րէն կը կարգուի :

Նուպար փաշա ամուսնացած է 1850, Սեպ-
Յին , Գէորգ պէյ Երամեանի աղջկան օրիորդ
Ֆուլիկ Երամեանի հետ , Կնքահայրութեամբ
ձէզայիրլեան Մկրտիչ ամիրայի :

Նուպար փաշա Պօլսէն վերադարձին , Ա-
ղէքսանդրէայէն Սուէզ Երկաթուղիին գա-

ղափարը կը յղանայ , և լօնտօն կ'երթայ եր-
կաթուղիի շինութեան համար . վերադար-
ձին իր եղբօր Առաքել պէյի հետ կ'անուան-
ուի Վիէննայի և Պէրլինի ներկայացուցիչ ,
Ապասս փաշաի կողմէն :

1856ին Սոււանն*) կ'երթայ և 1857ին բար-
ձարագոյն աստիճանաւ ընդ հանուր դատա-
խազութեան նախագահ կ'անուանուի , և յե-
տոյ Թրանզիստի տնօրէն ու Երկաթուղիի մաս-
նախումբին անդամ :

1858ին Երկաթուղիներու շինութեան
տնօրէն կ'անուանուի . 1859ին Վիէննա , Պեր-
լին և Փարիզ մինչեւ 1861 , Դեկ . 16 :

1862ին Սայիտ փաշաի հետ կը ճամբոր-
դեն Ֆրանսա , Անգլիա և Արժօնի :

1863էն Պօլիս և Եղիպտոս քանիցս Երթ-
եւեկած է :

1863ին և 1864ին մէջ աեղերը Սոււթան

*) Այս Գլուխն որդէն Նուուղու Քաշուի Եղբայրը
Առաջեւել պէյ Նուուղուրէան Սուուղունի Շնուհանուր հո-
գաւուրէն էր . և հազի 14 ամիս այս պաշտօնը կը վա-
րէ և Տահը վրայ կը հասնի 1858ին . Առաջեւել պէյ այս
բարձր պաշտօնին կոչուած էր Սահու Քաշու կոչեն , որ
շատ քննհարուեցաւ :

Ազիզ կուգայ Եգիպտոս և այդ առթիւ Նուպար փաշա կըլլայ Ֆէրիք և Փաշա:

1864ին յԵգիպտոս վերադառնալէն Ետք կը մեկնի Փարիզ իբր ներկայացուցիչ փոխարքային Լընէրսի հետ բանակցելու համար, Քան կ'Երթայ և Փարիզ կը վերադառնայ:

1864 Յուլիս 8ին Նախուէօն կայսրէն կ'ընդունի պատույ լէգէոնի հրամանատարի խաչը և իրաւարար պատուանունը: 1865ին Պուլս երթալով կը բանակցի ուղղակի Խտիվտկան յաջորդութեան համար և գառնալով Եգիպտոս հանրօգուտ շինութեանց նախարար կ'անուանուի: 1866ին արտաքին գործոց նախարար կ'անուանաւի և 1866ին հրաման կըստանայ գառնալու Գահիրէն դէպի Պօլիս պատգամաւորութեան մը գլուխը անցնելու և 1867ին Պօլիս կ'երթայ հարթելու համար Սուլթանի և իսմայիլ փաշաի մէջ եղած իրնդիրներն:

1867էն մինչեւ 1868ը շատ անդամներ Պօլիս, Բարիզ, Թուլոն, Պերլին, Ֆիորէնձայ, Վենետիկ, նորեն Ֆիորէնձայ, Վիէննայ, Պըրիւէլ և Աւստրիա կը ճամբորդէ:

Սուլէզի բացման մասնակցած է և կցորդ նշանակուած է Աւստրիոյ կայսեր:

Նուպար փաշա երկու տարի եւրոպականցունէ ուր 1871ին Պուլկարական խնդրին ժամանակ Պիզմարք իշխանին կողմէ տէրութեանց կ'առաջարկուի անուանել Նուպար փաշան իրեւ ընդհանուր կառավարիչ Պուլկարիոյ, բոլոր տէրութիւնք կ'ընդունին, սակայն Ռուսո-Թուրքական պատերազմը կը վիճեցնէ այս ծրագիրը:

Իսմայիլ փաշաի կողմէն վերստին Եգիպտոս կը հրաւերուի 1878ին Նուպար փաշա, որ կը վերադառնայ երկրին կացութեան վերայ տեսակցութիւններ ունենալէ Ետք, Լորտ Մալզպըրիի և Լորտ Պիքէնսֆիլտի հետ՝ Լօնտոնի մէջ և Լորտ Լիօնի և Մր. Ռետարինկը տընի հետ Փարիզի մէջ:

Երբ Եգիպտոս կը գառնայ Խտիվին կառաջարկէ կառավարութեան թողուլ իր բոլոր հողերը իբր ապահովութիւն պարտքին և կալվածական փոխառութեան. որու փոխարէն անձնական գանձ կը հաստատուի Խտիվին և իր ընտանիքին համար:

Իսմայիլ փաշաի կը ներշնչէ նախարարաց խորհուրդ մը կազմելու գաղափարը: Խտիվը կ'ընդունի այս առաջարկը և 28 Օգոստ, 1878 թուակիր պաշտօնագրով ուղղուած Նուպար

փաշաի , կը հաստատէ Եգիպտոսի մէջ նախառարաց խորհուրդ մը՝ որուն նախագահութիւնը Նուպար փաշաին կը վերապահէ :

Նուպար Եգիպտոսը կը լքէ . Պիզմարքին Խնդրանքին վրայ Ֆրանսա և Անգլիա կը պլնդեն Սուլթանէն հրաժարեցնել իսմայիլ փաշան : Սուլթանը հեռագրական հրամանով մը կը հրամայէ (26 Յունիս , 1879) հրաժարումը Խափին և ուրիշ հեռագրական իրատայով մը Թէֆֆիդ փաշա Խափիլ կ'անուանէ :

1884ին Նուպար փաշա վերստին նախարարական խորհուրդի նախագահէ կ'անուանուի , և միանգամայն դատական և արտաքին գործոց նախարար :

1888ին Նուպար փաշա կը հրաժարի և Թէֆֆիդ փաշա ալ կը մեռնի . Ապագան փաշա Գաճիրէ կը հասնի իբր փոխարքայ :

1868էն մինչև 1895ին շատ պաշտօններ վարելէն յետոյ Նուպար փաշա 1894ին դարձեալ խորհրդին նախագահէ կ'անուանուի , ներքին գործոց նախարարութեան պաշտօնով . քանի մը ամիս պաշտօնավարելէն ետք իր հրաժարականը կուտայ և յոգնած մարմինը կազդուրելու համար կը մէկնի Փարիզ ուր կը վախճանի 1899ին :

Նուպար փաշա հակառակ իր գիւղանագիտական ծանր աշխատութեանց , երբէք մոռցած չէ իր հայ ըլլալը և միշտ հետաքրքրուած է իր տառապեալ ազգին ցաւերովը . բայց ազգը իր յարգը չէ գիտցած և վարուած է իր հետ կոչտօրէն , և մերժած է իր առաջարկները :

Նուպար փաշա Կարապետ վարդ . Շահնազարեանի բարեկամն էր , և սատարած է անոր «Շար Հայ Պատմագրաց» հրատարակութեանց և 1865ին երբ վարդապետը վախճանեցաւ , իր կտակին*) մէջ կտակակատար նըշանակած էր Նուպար փաշան : Բարեսիրտ փաշան ընդունելով վարդապետին կտակը և իր կողմէն 4000 սոկի ևս աւելցնելով իր եղբօր Առաքել պէյի յիշատակին հիմնեց վարժարան մը Խոս գիւղի մէջ 1866ին որ մեծ գեր ունեցաւ ազգին մէջ և հմուտ շրջանաւարտներ

*) Կարապետ վարդապետ Շահնազարեան ինչպէս գէնէլու 1000 սոկի լուծ գոյց և ուրացած էր իստ ժամանակներէ կամ ժամանակարանէր աղաքայ , եկեղեւականներ պարբռուող դպրու և հիմնելու նպատակաւ , և իր բաղյան+ը հողորդած էր հուղարկութեան կազմի և անոր եղբօր Առաքել պէյի :

ընծայեց. վարժարանի անունն էր Նուպար - Շահնազարեան :

Երբ Սասունի ջարդերուն լուրը պայթեցաւ եւրոպայի մէջ և հայկական խնդիրը ըսկաւ արծարծուիլ, Նուպար փաշա փափաքեցաւ հրատարակութիւն մը ընել տալ, հայր ձանչցնելու համար եւրոպայի, և այս պատճառաւ ուզած է տեսնուիլ Հ. Ղ. Ալիշանի հետ. որու կողմէն Հ. Յ. Վ. իսուվերտեանց Եգիպտոս եկած է և առաջարկած է փաշաին էջմիածնայ, Երսւստղէմի, Վենետիկի և Վիեննայի մատենադարաններուն մէջ գտնուած ձեռագրերուն, յիշատակարաններուն ֆրանսերէն թարգմանութիւնը հրատարակել, որոնց նիւթերը հետաքրքրական կրնային ըլլալ. այդ հրատարակութիւնը «Նուպարեան» անունով պիտի ըլլար և որուն ծախս կերթար 600 սոկի :

Նուպար փաշա մերժած է սոյն հրատարակութիւնը և առաջարկած է հրատարակել «Միսուանի» Փրանսերէն թարգմանութիւնը, նկատի առնելով Կիլիկիոյ կարեւորութիւնը, և ասոր համար Միթարեան վանքին տուած է 25.000 Փրանք. գիրքը հրատարակուած է բայց աւարտը փաշաին մահուան շաբթուն

զուգագիպած է որով մեծանուն փաշան չէ կրցած տեսնել իր բարեգործութեան արգամիքը :

Նուպար փաշա սատարած է նաև Նուպար Շահնազարեան վարժարանի աշակերտաց Հերթատարակած «Երկրագունդ» թերթին, վարժարանի յատուկ սեփհական եղող տպարանին մէջ. «Երկրագունդ»ը սկսաւ 1870ին և դադրեցաւ 1871ին, մէկ տարի կեանք ունենալէն յետոյ :

Նուպար փաշա հայասէր Վիքթօր Լանկլուսյին 25.000 Փրանք տուած է որպէսզի Հայոց Պատմութիւնը Ֆրանսերէնի թարգմանէ և եւրոպացւոյց ձանչցնէ Հայոց անցեալը, այդ գիրքը հարտարակուած է Փարիզի մէջ Historic de l'Armenie անունով և կը բաղկանայ Երկու հատորներէ :

Երբ 1878ին ազգային ժողովոյ կողմէ Պերլին գացող պատուիրակութիւնը հոն հասած է, Նուպար փաշա և Լորիս Մելիքով հոն կը գտնուէին :


Նուպար փաշա անտարբեր չէ մնացած Հայոց վրայ կատարուած հարստահարութեանց հանդէպ և մեծն Ռուսիոյ Զարին Փարիզ այցելած ատեն ունկնդրութիւն մը

իսնդրած է Զարէն որպէսզի հայերու կըած
անհանդուրժելի գրկանքներն ու տառա-
պանքները բացատրելով՝ Զարին միջամտու-
թիւնն խնդրէ վերջ մը դնելու անոնց, և
Զարը այդ ունկնդրութիւնն շնորհած է իրեն.
սակայն խնդրանքին նպաստաւոր հետեւանք
մը ունենալու կարելիութիւնը ապահոված
չէ . . . այս բանը խորունկ վերք մը բացած է
Նուպարի սրտին :

Նուպար փաշաի արձանները կանգնուած
են քանի մը տեղեր, Գահիրէ, և Աղէքսան-
դրիոյ մէջ երկու տեղեր. (Տահարյան ճը ունի Ա-
ղէքսանդրիոյ հայոց Եկեղեցւոյ շրջափակին մէջ, և ար-
յան ճը մէջ հրապարակին վրայ) ուր անցորդ մը կա-
րելի չէ որ չը հիանայ պետական մեծ հան-
ձարին և մեծ հայուն վրայ :

Ահա Նուպար փաշաի կեանքը կարելի ե-
զածին չամառօտ ներկայացուցինք, և
գծերու սեղմումներու մէջ ամփոփեցինք իր
գործունէութիւնները և շատ մը գործեր ալ
զանց ըրինք զորս ազգին համար տքնած է.
կատարեալ կեանքն ներկայացնելու համար
հատորներ չպիտի բաւէին :

ՄԱՍՆ Բ.



ՊՕՂՈՍ ՓԱՇԱ. — ԻՇԽԱՆ ՆՈՒՊԱՐԵԱՆ
ՄՆԵ-Է Յ. Տ. 1851Ի

Նախազանի Հայ Ազգային Պատուիրրկութեան
1914 - 1920

ՊՕՂՈՍ ՓԱՇԱ

ԻՇԽԱՆ

ՆՈՒՊԱՐԵԱՆ



ՀԱ այս մեծ պետական մարդու
զաւակն է Պօղոս փաշա Նու-
պար, և մեծանուն դիւանագէտին զաւակը
ծնած է 1851ին և ժառանգած է իր հօր գե-
ղեցիկ ձիրքերն ու կարողութիւնները :

Իր երիտասարդութեան եւրոպայի մէջ
բարձրագոյն կրթութեան մը հետեւած է, և
վերադարձին Եգիպտական կառավարութեան
շատ մը օգտակար ծառայութիւններ մատու-
ցանելէն զատ 1900 թվականին հեղինակած է

Երկրագործական շոգեշարժ արօր մը՝ այնպիսի կատարելագործութեամբ, որուն համար ֆրանսական կառավարութիւնը պատույ լէդէօնի պատւանշանով պատուած է զինքը. Եւրոպական մամուլը մեծ գովեստով խօսած է Պօղոս փաշափ վրայ, այդ գիւտին առթիւ 1900ի Փարիզի արուեստահանդէսին ստացած է սոկի մետալ:

Եթէ Նուպարեանց բարոյական և նիւթական աջակցութիւնները չըլլար ոչ Եգիպտոս ոչ ալ Ֆրանսա և Եւրոպա, այնքան լայն չը պիտի բանային իրենց դռները այն ահագին գաղթականութեան առջեւ, որ կազմուեցաւ 1895ի և 1896ի հայկական ջարդերու փաղջողներէն. անոնք էին որ հայթայթեցին հազարաւոր սոկիները որոնց մատակարարութիւնը յանձնուած էր մասնաւոր յանձնաժողովի մը:

Տարիներէ ի վեր տէր և տիկին իշխան Պօղոս Նուպար և որդի Առաքէլ Ոստանիկ ամէն մէկը ամիսը 17ական սոկի կը վճարէին Ալէքսանտրիոյ աղքատախնամին և նոյնքան ալ Գուգիրէի աղքատախնամին, շարունակելով մասնաւորներու ամսական նպաստներ տալ ըստ իրենց ընտանեկան սովորութեանց՝

զանց ընելով այն նպաստներ և այն օգնութիւններ, որոնք ծածկաբար կը մատակարարուին և կը բաշխուին:

Իշխան Պօղոս գեղեցիկ ծրագիրը յլացած էր տռեւրական և Երկրագործական վարժարան համար՝ Եգիպտոսի մէջ, յատկացնելով այն նպատակին միլիոն մը Փըրանք, սակայն գործին բազմազան գոււրութիւնները նկատի տռնելով յետաձգուեցաւ ու իբրեւ փոխարինութիւն չինեց Պուլագի մէջ ազգային երկան վարժարան մը իր բոլոր գոյքերով կահաւորուած և այդպիսով փրկեց հայ ուստանողութիւնը մութ ու խոնաւ փողոցի խարիսուլ ու փլչելու վրայ եղող շնչուն՝ Գալլուստեան վարժարանէն:


Իշխան Պօղոս Նուպարի մեծագոյն փառքը պիտի ըլլայ իր իսկ նախաձեռնութեամբն 1906ին հիմնած Եգիպտոսի «ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԻՌԻԹԻՒՆԸ» որուն նպատակն է՝ Ա. Առիաբնակ Հայ ժողովուրդին մտաւոր և բարոյական զարդացմանը նպաստել, Բ. Անոնց նիւթական և տնտեսական կացութիւնը բարուոքելու աշխատիլ, Գ. Այս արդիւնքը յառաջ բերելու ծառայող ու է ձեռնարկ կամ

Հրատարակութիւն քաջալերել :

Իշխան Պօղոսի հիմնած սոյն ընկերութիւնը քիչ ժամանակի մէջ ծաւալ գտաւ ի սփիւռս աշխարհի հայ գաղութներուն մէջ, որ այսօր իր 213 մասնաձիւղերովը և 12.000էն տւելի անդամներովը կը պարծի, Հայաստան, Ռուսաստան, Պարսկաստան, Եւրոպա, Ասւտան, Եթովպիա, Հնդկաստան և Ամերիկայի միացեալ նահանգներ, իր անդամները մեծ գործունէութիւն ցոյց կուտան պատերազմի արհաւերքներէն ազատուող բեկորները պահելու համար :

Իշխան Պօղոս իր ազգին յոյժ սիրելի բւլղարուն համար, իր հիմնած միութեան ցկեանը նախագահ հռչակուած է :

1914 թվականի սկսած աշխարհաւեր պատերազմին առթիւ Հայաստանեայց Առաքելական Եկեղեցւոյ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գէորգ Ե. կողմէն Հայոց Ազատագրութեանը և ամբողջ Հայ ժողովրդեան ներկայացուցիչ և մեծ պատուիրակ կարգուելով ազգային դատաին. իշխան Պօղոս Հայ դատը պաշտպանելու համար ուղեւորեցաւ դէպ ի Փարիզ Ֆրանսայի մայրաքաղաքը, դաշնակից պատերազմողներու ներկայանալու և հետա-



ՎԵՀԱՓՈԽ Տ. Տ. ԳԵՐԵԲԵԿ. ԱՌԻՐԵՆԵԱՆՑ
ԾԱԿԱՆ Յ. Տ. ԳԵԼ. 28. 1846թ. Թէֆէւ
ԸՆԴՐԵՎՆ ԿԱՄԱՆԵԼԻ Տ. Ս. ԱՐԵՎ. ԵՀԻՒՃՆ
ԳԵԼ. 13. 1912թ.

պնդելու իրեն վստահուած Հայոց Աղաստա-
գրման Մեծ Գատը, ուր կը մնայ մինչեւ օրս
և կը վայելէ բուլոր հայութեան վստահու-
թիւնն ու համակրանքը. իշխան Պօղոս Քա-
նիցս ուղեւորած է Անդլիոյ մայրաքաղաքն
ալ Լօնտօն, և հայ ազգը այս մեծ դիւանա-
գետի կարողութենէն ու ժողովրդասիրու-
թենէն կ'ակնկալէ դեռ շատ բարիքներ իր
ապագային համար. իր չնորհիւն դպյացաւ
Հայթիւրդական համաձայնութիւնն, իր մի-
ջոցաւ ու իր դիւանագիտութեամբ էր որ Վե-
հաժողովին կողմէ ու Ամերիկեան կառավա-
րութենէն ճանչցուեցաւ երեւանի Հայկական
de Facto կառավարութիւնը. իր չնորհիւն է որ
հայ ժողովրդի մնացած բեկորներուն համար
հանդանակուեցաւ միլիոնաւոր ոսկիներ և
տօլարներ. իր հայ ազգին մատուցած մեծ
ծառայութիւններն ու օգտակարութիւններն
կը թողումք ապագայ պատմութեան. իր
հանձարին, կարողութեան ու դիւանագիտու-
թեան վրայ հիացումով խօսած են ու կը խօ-
սին եւրոպական մեծ քաղաքագետներ. իր
ծննդեան տարեդարձն տօնեց հայ ազգը մեծ
ոգեւորութեամբ Պօլիս և այլուր. իր աստ-
ղը բարձր է քան ուրիշ հայ քաղաքագետ-

ներ ու դիւանագետներ. մեծ հեռատեսու-
թիւն ունի հայ ապագային համար:



ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՆ ԱՆՏԻՊ ԳՈՐԾԵՐԸ



1. — Մշոյ Մշուշը և Հայոց Աստղիկը

Հ մ մ + ա ծ ո ւ

2. — Վահագն Հայոց Զաստուածը և Յարդ-
գողին Պատմութիւնն Հ մ մ + ա ծ ո ւ

3. — Վիճակը Տիգրանակերտի Մէջ

4. — Այց մը Անգեղ - Տան

Պ ա բ ժ ա կ ա ն

5. — Ամիթ , Տիգրանակերտ , Տիար - Բակուր
Պ ա բ ժ ա կ ա ն Ո ւ ս ս մ հ ա կ ո ւ ր ի ս ս լ ի ս ս ն

6. — Վարդավառ , Վառ - Վառ

Պ ա բ ժ ա կ ա ն - Ո ւ ս ս մ հ ա կ ո ւ ր ի ս ս լ ի ս ս ն



2702

ԳԻՆ 50 ՍԷՆԴ

Ի ՆՊԱՍ

ՀԱՅԿԱԿԱՆ ԲՈՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ

ՄԻՋԻԹԵԱՆ

ՈՐԴԵԳՐԱԾ ՈՐԲԵՐՈՒՆ

Լուս

ԳԻՆ 50 ՍԷՆԴ

Ի ՆՊԱՍ

ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ

ՄԻՈՒԹԵԱՆ

ՈՐԴԵԳՐԱԾ ՈՐԲԵՐՈՒՆ